

## ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԿՈՐԻՒԽԻ ՇՈՒՐՉ

Բ.

### ԿՈՐԻՒԽ ԵՒ ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ

Կորիւնի իբր մատենագիր մեծութեան (թողլով իբր պատմէք զերակչու կարևորութեան) սոսոյդ չափանիչը կ'ընծայէ նմանողներու, բանաքաղներու խումբը, մանաւանդ երբ նկատի առնուի սա իրողութիւնը թէ ասոնք կը պատկանին մէր հնագոյն պատմագիրներու դասին որոնց սովոր ենք դիմել մէր պատմութեան յօրինման համար, ինչպէս Ագաթանգեղոս, Բիւգանդ, Փարագեցի, Խորենացի են: Երբ դիտել տրուի թէ ասոնց ամէնքն ալ աղքիւր ունեցած են Կորիւնը, և անոր փաքրիկ մատեանէն «Վարք Մաշթոցի»էն մեծ թուով հատուածներ, երբեմն կարճ, յաձախ երկար, բանաքաղած են, մէրթ նոյն նիւթին վրայ և մէրթ տարրեր նիւթի և անձերու յարմարցնելով, ոչ միշտ յաջող կերպով իսկոյն կ'ըմբռնուի Կորիւնի երիցագոյն դիբքը և գերազանց նշանակութիւնը մէր մատենազրութեան մէջ:

Եւ ոչ մէկ ուրիշ մատենագիր նոյնօրինակ պատիւ ընդունած է իր համարուեսաներէն, ո՛չ իսկ եղնիկ Կորիւնի աշակերտակիցը և ոննպակիցը, որ բոլորովին տարրեր հանգամանքներով, ուրոյն արժանիքով կրնայ յիրուի ոչ նուազ նշանաւոր նկատուիլ իբր մատենագիր: Եւ շատ գժուար չէ բացարկել Կորիւնի լեզուն այսպէս նախամեծար համարուերւն զազանիքը: Իր գարուն՝ ժամանակին, հիացում գրաւողն էր հուեսարական արուեստ, պերճ և յարդ ասացուածք, քաջուոր՝ հնչական բառեր, պարբերութիւններ, ծիրանագործութիւններ, պատմագիրներուն զլուխը կը գասէ, «առաջին» յորջորջելով: Համեմատելով իր նմանատիւ զուգակչու հատուածները Կորիւնի հետ, ամենամեծ բանագիրը կը զանենք զան:

Եւր, ճշգրիտ բայց անզարդ լեզու ինչպէս եղնիկինը որ յունական հակիրճ ճշառութիւնը, չափոյքը, ականակիս յստակութիւնը, անսեմենթ կորովը կը յիշեցնէ: Երբեք անհատականութեան գրումին գորութիւնը ոճին վրայ, «Ունը ժարզն իսկ է» ասացուածին ճշմարտութիւնը այնքան ակներեւ, այնքան պայծառ չեն եկած յայտ քան այս երկու մատենագիրներուն ոճին հակագրութեան մէջ, որոնք նոյն ժամանակ ապրած, նոյն ուսուցչին ուսած, միասին մեծցած, նոյն նիւթական և մտաւորական շըրջանակին մէջ դարդացած, միասին Բիւգանդիոն կեցած, շատ հաւանօրէն նոյն Յոյն դրքերը կերպացած (Եղնիկ յունագիտութիւնէ զատ, ասորագէտ ալ էր, Կորիւնի յունագէտ ըլլալը յայտնի է, բայց ասորագէտ և ըլլալուն վկայութիւն չափնիք) այնքան ծայրացեզօրէն կ'անջրըսպեսուեին լեզուով իրարմէ: Բայց բնաւ տարակսյ չկայ թէ Կորիւն անհամեմտա աւելի բարձր զրոյ կը նկատուէր իր ժամանակակիցներէն և նոյն իսկ աշակերտակիցներէն, և թէ ոչ մեծ ուսուցիչին աւելաբանովին և զրոյին՝ Մաշթոցի կենսագրութիւնը ընելու յատկագէտ իրեն չէր զար հրաման Յալսէփի կաթողիկոսէ, և ոչ ալ իրափուանիք՝ Կորիւնի աշակերտակիցներէն:

Առնենք Կորիւնի բանագրագներուն մէջ հնագոյնը Ագաթանգեղոսը, զոր Ղազար Փարագեցի մէր պատմագիրներուն զլուխը կը գասէ, «առաջին» յորջորջելով: Համեմատելով իր նմանատիւ զուգակչու հատուածները Կորիւնի հետ, ամենամեծ բանագիրը կը զանենք զան:

Չափազանցութիւն չըլլար ըսել թէ թողլով  
«Վարք Մաշխցի»ի նախարանը, Կորիւնի մա-  
տենիկին զոնէ մէկ-երբորդը իւրացնել չէ  
խղձած Ազաթանգեղոսի բանաբաղը, թեթև  
փափսիութիւններով, զեղում կամ յուել-  
ուած, աւելազրութիւն, մէկ ժամը հարկաւոր  
որդարե իր պատմուածքին ժամանակին, ան-  
ձերուն, նիւթին յարմարցնելու համար, իսկ  
ժամ մըն ալ անաղի, և աւելորդ: Քանի մըր  
անգամներ ալ Կորիւնի մէկ հասուածէն ժամ  
մը առնելով փարձած է կցել ուրիշ մէկ հասո-  
ւածէն մասին՝ անյարիք, անողորկ կարկուան  
մը ձեացնելով: Այսպիսի մօղայիքներ քիչ չեն  
գանոււիր Ազաթանգեղոսի մէջ: Թողունք Կո-  
րիւնի բասերուն իրը թէ պարզուած ձև տալու  
ձիցը Ազաթանգեղոսի բանաբաղին կողմէ, ինչ-  
ովէս ամենապարզենով, ամենաշնորհող ի տեղ  
«առնասուարզե», ամենաչնորհ», «յորդուազնոյն»  
եւ պարարտագնա»ի աել «յորդուազն» և պա-  
րարտագոյն», «յորդուարելով առ ի բարեացն  
քաջութիւն» (լաւութիւն)ի աել «առ ի բար-  
եացն քաջակերպիւն», «ողջապատում»ի աել  
«ողջունապատում»: (որ լորդուազին կ'այլայլէ  
իմաստը), «աշխարհածնիւն»ի աել «աշխար-  
հածնունող» և այլն: Երկար չարք մը կայ Ազա-  
թանգեղոսի մէջ՝ Կորիւնի նախագասութեանց  
մէջ անաղի աւելազրութիւններ մուծանող —  
սովորական նշան բանաբազութեան: Այսպէս կ  
Կոր. «իրաց իրաց օգտակարաց», Ազաթ. ունի  
«իրաց իրաց պիտոյից օգտակարաց», Կոր.  
«իւրով մարմնովի իսկ օրինակ յուցեալ»,  
Ազաթ. ունի «ինեւամբ իւրով մարմնով անձ-  
ձամբ իսկ օրինակ յուցանելու», Կոր. «Անդ  
ազօթք աղերսալիք և պալատանիք փարելիք և  
խնդրուածք հաշտեցուցիչք», Ազաթ. ունի «Անդ  
ազօթք աղերսալիք և պալատանիք փարելիք և  
խնդրուածք հաշտեցուցիչք»: Կորիւն կ'ըսէ  
Մաշխցի բարեկաչափան օրինակին և պատ-  
ուէրենքն օգտուողներուն համար. «Այսպէս յառաջ՝  
ամենայն ասուածեղին զանձուցն  
վայելչութեամբք լցեալք՝ պարարտացեալք,  
իսպացեալք զային ի բազում ժամանակա»,  
Ազաթ. ունի. «Պարարտացուցաներ» (Ս. Գրի-  
գոր) ամերութեամբք զամենանեան, իսպաց-  
եալ զայր ի բազում ժամանակա»: քալոզ եկո-  
զը հոս Ս. Գրիգոր է, մինչ Կորիւնի մէջ աւելի  
պատշաճօրէն «ասուածեղին զանձուցն վա-  
յելչութեամբք լցուողները: Այս աւելազրու-  
թեանց մէջ կը հանդիպի մարդ պատկերի,

նմանութեան խառնակութեան, օրինակի հա-  
մար Կորիւն պատշաճօրէն կ'ըսէ՝ «Յորդագոյնս  
և պարարտազոյնս և անփակ բերանով զվարկու-  
վարդապետութեանն ի սիրոս յազացն ծաւա-  
լեցուցանէր», Ազաթ. խառնակելով աւելա-  
զրութիւն մը կ'ընէ «... զվարկու վարդապե-  
տութեանն ի սիրոս սերմանեալ ծաւալեցու-  
ցանէր», — վարդապետութեան վատկներ որոնք  
իր ցանուին!!!

Կորիւնի ասուջին տաղերէն իսկ սկսած է  
Ազաթանգեղոսի բանաբազութիւնը:

#### Կորիւն

Ազաթանապեան աղջին և Հայաստան աշ-  
խարիին զասուածապարզի գրոյցն եթէ երր հ  
յորում ժամանակի մատակարարեցու, և ո՛ր-  
պիսի արամբ այսպիսի նորոգասուր ասուած-  
ծեղին շնորհս երեւեցաւ... և վասն նորին լու-  
սուար վարդապետութեանն և իրեշտակարակ  
կրօնիցն ստաքինութեան են»:

Ազաթ. (Էջ 20—1)

«Բնթերցիալ զթորդումայ աղջին՝ զշայա-  
տան աշխարիին զասուածապարզի աւելացաց  
ուետարանին քարոզելոյ բանին կենաց, ո՛րպէս  
կամ զիարդ ընկալան, և ո՛րպիսի արամբ կամ  
ո՛ռք ուստեղք որ զայր նորոգասուր զասաքելա-  
րար շնորհս յանձին ցուցանելով, այսպիսին  
(սիստ գրչագրի, ուղղելի՝ այնպիսի) աս-  
տուածեղին չնորհաւ երեւեցաւ»:

Առաջին ակնորեկով իսկ կը տեսնուի թէ  
այս երկուքն Կորիւնին է սկզբնաղիրը, և  
Ազաթանգեղոսինն է անկէ բանաքազութիւն:   
Կորիւնի հասուածին մէջ բառ մը չկայ աւե-  
լուրդ և ոչ ալ աղել կրկնութիւն: Ազաթանգե-  
ղոսի հասուածին մէջ «աւետեաց աւետար-  
ինի» աղել է, ինչպէս նաև «շնորհ» բառին  
կրկնութիւնը, մէկ անգամ «ասուքելական  
շնորհ» որ Ս. Գրիգորի վրայ կերեի, երկրորդ  
անգամ «ասուածեղին շնորհ» (կենաց բանին  
քարոզելոյ) որով Ս. Գրիգոր երեւեցաւ Հայա-  
տան աշխարհի: Կորիւն պարզաբար կ'ըսէ «որ-  
պիսի արամբ ասուածեղին շնորհ» (Գրոյն)  
երեւեցաւ» բայց Ազաթ. զայր փոխ առնելով  
հանդերձ չի բաւականանար, այլ «ո ոք ուս-  
տեք» մը կ'աւելցնէ «որպիսի արամբ կամ ո՛  
ոք ուստեք որ... այնպիսի ասուածեղին շնոր-  
հաւ երեւեցաւ»: Երկուքը միասն չեն երթար:  
կամ ըսելու էր «որպիսի արամբ... այնպիսի

աստուածեղին շնորհս Երեւցաւ» ճիշտ Կորիւնի պէս, և կամ լոկ «ո՛ ոք ուսաեք... այնպիսի աստուածեղին շնորհաւ Երեւցաւ»։ Առելի նշանակելի է «Հայաստան աշխարհին» (Կորիւն՝ իբր Վ. բացի՝ աշխարհին) քով աւելցնելը «Թորդամայ ազգին» յորջորջումը, որը երթեք չի դորժածեր Կորիւն, և որուն ներմուծման կը հանդիպինք ուրիշ բանաքաղաքաւ Հաստուածի մը մէջ։

## Կոր.

«Քանզի յԱյլարատեան գաւառին ի կայսքագուրաց և քահանայապետացն բջիւցին Հայոց շնորհք պատուիրանացն Աստուածոյ»։

## Ազաթ. (Էջ 579)

«Քանզի յԱյլարատեան գաւառին ի քագուրատիստ կայինան բջիւցին Հայոց տանն թորդամայ շնորհք քարոզութեան աւետարանին» պատուիրանացն Աստուածոյ»։

Դարձաւ Կորիւն զերծ է կրկնութիւններէ և աւելադրութենէ մինչ Ազաթ. ի մէջ «շնորհք քարոզութեան աւետարանին» է ետքը «պատուիրանացն Աստուածոյ» այլ ևս աւելորդ է. կամ մէկը գործածելու էր կամ միւսը։

Այս երկու հաստածներուն մէջ «տանն թորդամայ» ներմուծումը (Հայաստան աշխարհի համար) նոր յորջորջում մըն է որ կերի Կորիւնէն ետքը գործածութեան մտած է Ս. Գրոց թարգմանութիւնը տարածուելէ, ծանօթ զառնալէ յետոյ, երբ անոր մէջ զանուած թորդամ անունին՝ Հայաստանի վրիփական վերագրումը սկսու (ինչպէս նաև Ասքանազի վրիփարումը, որ իրօք Skuza = Skyths, Սկիութացիք կը նշանակէ)։ Թորդամի երկերը՝ ծայրագոյն հիւսիսի երկիր մը ոկտոք և ըլլայ զի եղեկիել մարգարէին մէջ կը կոչուի թորդամը «ի ծագոց հիւսիսոյ», և շատ աւելի կը պատշաճի Կիմմերացոց՝ Սկիւթական մէծ ցեղին արդ ձիւղին։ Եթէ հօթներորդ զարուն Ն. Բ. Սկիւթական մէծ արշաւանքը ընդ հանուր Յառաջակալութեան Ասիս (մէջն ըլլալով Հայաստան) որ զզրկեց, խախտեց ամէն ինչ, և վերջոյ Սկիւթական հաստուած մը Հայաստանի հողին վրայ թսկելուն համար Հայաստան աշխարհը Ասքանազեան ազգ և առն թորդամայ և հիւսիսական ազգ (հանուրց հիւսիսականաց վեհագոյն» Խորենացիք բասերաց) յորջորջել ներելի է, ոգէտք է ընդունիլ թէ այլ յորջորջումը մտածը և փոքր մտածը ուղիղ կրնայ։

նկատուիլ՝ Հայաստանի նոր բնակչութեան մեծագոյն բաժինը պատկանելով Հատկան — Փոխվացի եւ իրանեան եկուրներու։

Կորիւնէ՝ բանաքաղելը Ազաթ. ի մանաւանդ յայս կուգայ հետեւալ հաստուածի մէջ ուր Ազաթ. գործածելով նոյն խօսքերը՝ յարտնի հակասութեան կամ աւելապութեան մէջ կ'իր նայ։

## Կոր.

«Եւ նորա (Մաշթոցի) իւրովք հաւասարօք զսովորականն առաջի եղեալ զազօթն և զաքնութիւնն, և զագաղատանն արտասուալիցո, զիւստամբերութիւնն, զնոցս աշխարհահեծո, միւսը զասացեալոն մարգարէին, եթէ «Յորժամ հեծեծեցես, յանձնամ կեցցեա»։ Եւ այնպէս բազում աշխատութիւննց համբերեալ վասն իւրոյ ազգին բարեաց ինչ օձան զատնելոյ։ Որում պարզէ իսկ վիճակ յամենաչնորհուզէն Աստուածոյ, հայրական չափուն ծննալ ծնունդս նորու և սքանչելի՝ պատուիրացին, եթէ «Յորժամ հեծեծեցես, յանձնամ կեցցեա»։ Այսպէս բազում աշխատութեամբ կատարեալ վասն համաշխարհին բարեաց ինչ օձան զատնելոյ։ Որում պարզն էր իսկ վիճակ (ուղղեցինք սխալ տակալը վիճակն) յամենաչնորհէն Աստուածոյ, Հայրական չափուն ծննալ ծնունդս նորու և սքանչելի՝ պարզեարացին աշուն իւրովք, զամենայն իջրոյ և ի հոգւույ յարգանդէ մկրտութեանն (սխալ տպուած՝ մկրտութեամբն) միւս անզամ վերաբն ծննանել են»։

## Ազաթ. (Էջ 615—6)

«Եւ իւրում անձինն զսովորականն առաջի զնէր (Ս. Գրիգոր) և իւրովքն (անդուստ ածելովքն) հաւասարօքն, զպսիս և զազօթն, զաքնութիւնն, զագաղատանն արտօսրաբերու, զիւստամբերութիւնն։ Յիշէր (ազ. յիշէր) զասացեալոն մարգարէին, եթէ «Յորժամ հեծեծեցես, յանձնամ կեցցեա»։ Այսպէս բազում աշխատութեամբ կատարեալ վասն համաշխարհին բարեաց ինչ օձան զատնելոյ։ Որում պարզն էր իսկ վիճակ (ուղղեցինք սխալ տակալը վիճակն) յամենաչնորհէն Աստուածոյ, Հայրական չափուն ծննալ ծնունդս նորու և սքանչելի՝ պարզեարացին աշուն իւրովք, զամենայն իջրոյ և ի հոգւույ յարգանդէ մկրտութեանն (սխալ տպուած՝ մկրտութեամբն) միւս անզամ վերաբն ծննանել են»։

Ստորագծած ենք այն անզերը ուր բանապը աւելապրութիւններ ունի կամ աւելորդ, անտեղի փափոխութիւններ, ինչպէս արտօսրաբերու փոխանակ արտասուալիզու, վասն համաշխարհին (= Համբայն Հայ աշխարհի) փախանակ վասն իւրոյ ազգինի, յամենաչնորհէն Աստուածոյ, փոխանակ յամենաչնորդէն Աստուածոյ, փոփոխութիւններ զորս երթեք Կորիւն ինքը չի երնար րրուծ ըլլայ ամիքան աւելորդ կերպով իր լոկ զրածին վրայ։ Դարձեալ, «բա-

զում աշխատութեանց համբերեալ» բնական, հասկանալի խօսք է, բայց Ազաթ.ի «բազում աշխատութեամբ կատարեալ վասն... օճանս գտանելոյ» անյաջող բացարութիւն մըն է: Խոկ զալով ամբողջին իմաստին, Կորիւնի գրածը շատ աւելի յարմար է գրոց զիւտին համար յանձն առած տքնութեանց, խոտամբերութեանց նկատմամբ, քան Ազաթ.ի գրածը Ս. Գրիգորի պահքի, ազօթքի տքնութեանց դիմելուն որպէսզի Հայաստանի մեծ նպաստ, օժանդակութիւն բերէ, որուն համար պարզ ելաւ իրեն Աստուծմէ, մկրտել և վերստին ծնիլ հոգեոր ծնունդներ են: Բայց այս ամէնը արդէն եղած կատարուած ըլլալը քանի մը էջեր առաջ պատմած է Ազաթ., Տրդատ, արքունիքը, աւագանին դարձած էին քրիստոնէութեան, Տրդատ, թագուհին, քոյլը ընդ առաջ ելած էին Ս. Գրիգորի ի Բագաւան, և Տրդատի միաբանութեամբ, Ս. Գրիգոր իր քարոզութիւնը կ'ընէր, կը յորդուրէր, «Թագաւորին և զօրականքն ամենայն աշխարհախումբ բաղմութեամբ յանձն առեալ զինողեալն կատարել» համայածները ի զործ արկանել են: Ուրեմն ի՞նչ Հարկ կար նոր պահքի, ալզօթքի, տքնութեանց, հեծեծանքի, են. «վասն համաշխարհի բարեաց ինչ օճան կանելոյ» այսինքն բարիքի ձիր մը, օժանդակութիւն զանելու համար: Ս. Գրիգոր արդէն դասեր էր ատ, երկնքի ընորհը Հայաստանը քրիստոնէութեան գարձնելու, ալ ի՞նչ կը վնասէ նոր օճան: Մաշխոց կը վնասէր արդ բարիքի օժանդակութիւնը Հայ այրութեանքի զիւտէն, որդէսի Ս. Գիրքը թարգմանէ և իր աղքին աւետարանէ իր լեզուվ, Հայ սրտին խօսի ուզգակի, Հայ սրտին, հոգւսին մէջ մուտ զործէ կենաց խօսքը:

Lundström

(Ա. Գրքի թարգմանութենէն և քը<sup>ւ</sup>  
Հաստատանի համար)

Յայնմ ժամանակի երանելի ցանկալի և  
անպայման սքանչելի լինէր Երկիրս Հայոց .  
յորում յանկարծ ուրիմն օրէնսուսոյց Մովկէո՞  
մարդարէական զասուն , և յոտաջողէմ Պաւ-  
լոս՝ բովանդակ առաքելական զնոգովն , հան-  
դերձ աշխարհակեցոյց աւետարանաւն Քրիս-  
տոսի միանդամայն եկետ հասկալ ի ձևն եր-  
կու հաւասարելոցն՝ հայարքառք հայերէնա-  
խոսք զատն :

Ադաթ. (Էջ 633)

(Ս.Գրիգորի քարոզութեանց պատշաճեցնելով)

Յայնմ ժամանակի երանելի ցանկալի եանպարման սքանչելի լինէր երկիրս Հայոց : Որպէս և Մովսէս յանկարծութեմն օրէնստուց Հեբրայականին՝ ամենայն մարգարէական գառտոն, և կամ իրու յառաջադէմն Պօղոս բովանդակ առաքելական գնդուն՝ հանգերձ աշխարհակեցոյց աւետարանաւն Քրիստոսի, սոյնպէս և սա եկեալ հասեալ երկեալ հայարարքան Հայերէնախօս գտաւ :

Որքան պատշաճ, միարան, իմաստալից է Կորիւնի գրածը, այնքան անյարմար, անյարիք և անիմաստ է Ազաթ.ի բանաքաղինը, որ խիստ անյաջող կերպով Մաշթոցի և Սահակի վրայ ըսուածը կը ճգնի Ս. Գրիգորի յարմարցնել : Բայտ Կորիւնի՝ երկու միարան զործողներու (Հաւատարէելոց) ջանքով Ս. Գրիգոր՝ հինգ և նոր կատակարան՝ քարգմանուելով, յանկարծ Մովսէս՝ ամբողջ մարգարէներով, Պօղոս առաքեալներով, և Քրիստոսի Աւետարանը միանգամայն եկան հասան Հայաստան և հայինոս դարձան : Գեղեցիկ նմանութիւնն է Ազաթ.ի խօսքով անոնք չեն հայկական զարձողը, այլ Ս. Գրիգոր է որ անոնց նմանելով կուգայ կը հասնի կ'երեի և հայախօս կը զանայի երբայիսու Մովսէսի և յունախօս Պատղոսի և Աւետարանին պէս!! երբ գեռ Հայ զիել և հայերէն Ս. Գրիգորութիւն չունէին : Աւետարանիկ ուր կը հասնի անձարակ բանաքաղի անհեթեթութիւնը :

Մի թէ կարսիլո է վայրիկեան մը մտածել  
թէ կորիւն ինքը զբած ըլլայ Աղաթի մէջ  
ինքինքը կը կնելով այսքան անպատճօրէն,  
այսքան ծիծագելորէն !

卷之三

«Մտեալ առաջի պատուակալ աթոռոցն յանդիման լինէր աստուածակարգ թագաւորացն և հայրապետին՝ սրբոց կաթողիկոսին՝ աշխարհամասու զրանն որում Աստիկոս կոչէին, յորոց և գտեալ չնորհս, Հրամայիալ լինէր ժամանակս ինչ անդէն ի տիեզերական քաղաքին մեծարել պարմանօք կարգելով։ Ին»։

Աղաթ.

համուտ զբանն որում անուն կոչէր Սեղեստրոս, որք մհամա սիրով պատիւ արարեալ ընդառաջ ելանէին: Եւ տուեալ հանգիստ, շնորհու ունիւ ճամանակս ինչ անդէն ի տիեզերական քաղաքին:

«Յանդիման լինէր», «ընդ առաջ ելաւել», «մեծարիլ», «չնորհս ունիլ»: Համաւածին մեծ մասը օրինակելէ ետքը, ի՞նչ հարկ կար՝ երկու բաներ՝ հսմանիշներով փոխանակել, արդեօք բանաքաղութիւնը ծածկելու համար:

Աւրիշ անպատճ բանաքաղութեան օրինակ ուր Կորինի Մաշթոցի յուղարկաւորութեան համար պատշաճօրէն զործածած բառերը՝ փոքրիկ յաւելումով մը Ազաթի բանաքաղը կ'ընդօրինակէ բոլորվին տարրեր հանդէսի մը, Ա. Գրիգորի բազմաթիւ հայեր մկրտելուն համար.

#### Կորին

«Զոր (Մաշթոցի մարմինը) առեալ Վահանոյ և Հմայեկի... ասզմոսիք և օրհնութեամբ և հոգեոր ցնծութեամբ; կանթեզօք վառելովք և ջանիք բորբոքելովք» ևն:

Աղաթ. 618

Մեծաւ ցնծութեամբ, և ապիտակ հանդերձ ձիւք, ասզմոսիք և օրհնութեամբ, կանթեզօք վառելովք, և մոմեղինօք լուցելովք և ջանիք բորբոքելովք:

Ի՞նչ հարկ կար այս գլխավին տարրեր հանդէսը նկարագրելու համար Կորինի նոյն բառական դիմել ձիւս ու ձիշու: Ո՞ւր յուղարկաւորութեան հանդէս, ո՞ւր մէրտութեան,

#### Կորին

(Վահակ և Եղինիկ միտուին Ա. Գրոց ճշգրտեալ թարգմանութիւնը ընելի եաքը)

«Եւ այսպէս զամենայն ժամանակս իւրեանց յրնթերցուածոց զրոց ծախէին հարքն զախւ և զգիչեր, և նովիմք ծաղկեալք և շահաւեակալք օրինակ բարեաց՝ ուսումնասէր առընթերակացից լինէին»:

«Եւ այսպէս հանդերձ թագաւորաւն և ամենայն աշակերտելովն զամենայն ժամանակս իւրեանց ընթերցուածոցց զրոց ծախէին զախւ և զգիչեր, և նովիմք ծաղկեալք և շահաւեակալք օրինակ բարեաց՝ ուսումնասէր առընթերակացիցն ցանց լինէին:

Դարձեալ Ազաթի մէկ բանաքաղութիւնը որ չէ յաջողած: Հարքը (Մաշթոց և Վահակ) զուրս ձգելով տեղը զրեր է Տրդաւ թագաւորը

և բոլոր աշակերտեալները (բաւական մեծ բազմութիւն մը, ո՞յք էին առողջք) սրոնք զիւշեր ցերեկ իրենց բարոր ժամանակը զիրք (Առոր Գիրք բուլ կ'ուզէ թերիս) կարգալու կուտային: Քիչ առաջ Ա. Գրիգի վրայ կը խօսէր: Եթէ անոր կ'ակնարիկէր, եղակի սկատք է զրոււլը «Ճախէր», ոչ «Ճախէին», բայց Կորինէ ընդօրինակած բլլարով՝ անար մէջի յոզնաւկին պահներ է: Սակայն հաւատալին է որ Տրդաւ թագաւորութիւնը իւրեւս ներելի հաւատական չափաղանցութիւն բառի, սակայն՝ ըստ մեզ՝ Կորինէ անձարակ բանաքաղութեան վերագրելի է չափաղանցութիւնը:

#### Կորին

(Մաշթոցի Ազուանից աշխարհը երթաւով ուսուցանելէ ետքը)

«Երկոցունց զուղացիւց՝ եղիսկոպոսին և թագաւորին յանձն առեալ զպրութեանն հնագանդելոյ, տային և հրաման ի գաւառաց և ի տեղաց իշխանութեանն իւրեանց բազմութիւն մանկանց յարուհաս զպրութեանն ածել և զումարել, ըստ արթանաւոր և պատեհ տեղեաց, դասս դասս զպրաց, և ոռնիկս կարգել ի դարման:

Իսկ իրեն հրամանն այն արգեամբք և զործովք յանկ ելանէր, ասկա այսուհետեւ երանելույն երեմիս եղիսկոպոսի ի ձեւն առեալ վազգաղակի զամաւուածային զրոց թարգմանութիւն ի զործ արկանէր, որով յական թօթամիել՝ վայրենամիս և զամարկասուն և անսանարարույ աշխարհն Ազուանից մարգարէագիտք և աստքելածանօթք և աւետարանածառանդք լինէին, և ամենայն աւանդելոցն Ասոււծոյ ոչ իւիք անաւեղեակը»:

Աղաթ. (էջ 622)

Ի տեղեաց տեղեաց սահմանացն Հայոց տայրի հրաման թագաւորն Տրդաւ խրոյ իշխանութեանն յաշխարհաց և ի գաւառաց բազմութիւն մանկասոյ ածել յարուհաս զպրութեան և կարգել ի վերամայ զպրոցապես, առաւել զազդս պղծաղործ քրիստոն զմանեկունս նոցա ի նոյն ժաղովուն գումարել յարմանաւոր տեղիս դասս դասս և դարման ոռնիկս կարգել: Եւ

գնոսա յերկուս բաժանեալ զսմանս յԱսորի դարպութիւն կարգեալ և դոմանս ի Հելլէն, որ (ուղղելի որով) և անդէն յական թօթափել վայրենամիտքն և զատարկասունքն և անասնաբարոյ աշխարհքն՝ մարզարէագէտք և առաքելածահօթք և աւետարանաժառանքը լինէին, և ամենայն աւանդելոցն Աստուծոյ ոչ իւիք անտեղեակք:

Դարձեալ ակներեն է Ադաթ. ի բանաքազելը, և Աղուանից թագաւորին ու Եպիսկոպոսին վրայ ըսուածը Տրդատի յարմարցնելը խիստ անյաջող կերպով: Անշուշտ հարկ էր գուրս ձգել Երեմիս եպիսկոպոսի Ս. Գրոց թարգմանութիւն ընելը, որուն տեղ զրեր է բանաքազը քուրմերուն զաւակներուն մէկ մասը Ասորի լեզուն, և մէկ մասը Հելլէն լեզուն սորվելու դնել — կարկտան: Մակայն ասոնք սորիթի սկսելուն, ի՞նչպէս յական թօթափել «մարզարէագէտք մէն» կը լինէին «վայրենամիտք գաւարկասուն և անասնաբարոյ» աշխարհները — երկիրները: Ի՞նչո՞ւ յոգնակի (ածականներուն պէս): Եթէ աշխարիկն գրչագրի սխալ է, և եղակի պէտք է փոխել, Կորիւնի հետեւով, այն ատեն Հայաստան աշխարհի կը հայի խօսքը, և ի՞նչպէս կարելի է այդ անուանարկ ածականները տալ Հայաստանի ու Հայերու, մինչ Կորիւն շատ աւելի պատշաճօրէն Աղուաններուն կուտայ այդ ածականներուն որակումը:

Կոր. (Մաշթոցի համար,

Բիւզանդիոնէ համան առնելուն)

«Ի զաւաս կէս ազգին Հայոց յիշխանութեանն կայսեր՝ բազմութիւն մանկանց ժողովել և նոցին ոսքիկ կարգել ի պատեհազոյն տեղիս յոր և երանելին զվարդապետութիւն իւր ի գործ արկեալ և ժողովրդոցն քաղցրադուցանիքը»:

(Կը հետեւ բարբարիանսս ազանդին հալածանքը զոր զուրս կը ձգել Ադաթ.)

Իսկ Երանելոյն զիւր վարդապետութեանն պայման արարեալ սակեալ և վճարեալ, և բազում չորհազիք մատեանս զհարցն եկեղեցւոյ սատցեալ, ծովացուցանէր զվարդապետութեանն զիսրութիւն և լցեալ զեղոյր ամենայն բարութեամբք:

Կորիւն (գրած է այլուր Սիւնեաց  
աշխարհն համար)

«Յազում օդնականութիւն զակալ (յիշխանէն Սիւնեաց) վասն իրացն առաջի արկերոց,

մինչև հասանել նմա բովանդակ ի վերայ սահմանացն Սիւնեաց»:

Ադաթ. (էջ 620)

Յորում և Երանելոյն Գրիփորի զվարդապետութիւնն իւր ի գործ արկեալ, և ժողովրդուցանելով... և ծովացուցեալ զվարդապետութեանն խորութիւն և լցուցեալ զամբեայնն հոգեոր բարութեամբ (հոս կորկտան մը՝ գարձեալ Կորիւնէ) հասանել նմա բովանդակ ի վերայ ամենայն Երկրին սահմանացն Հայոց՝ մեծութեան աշխարհին:

Վերջի մասը Ադաթանդեղի մէջ ակներե կարկտան է, և հասանել անկազ կը մնայ, մինչդեռ Կորիւնի մէջ «մինչև հասանել» կապակից է և տրամաբանական: Ասկէ զատ, հասնել, օգնել, ուսուցանել Սիւնեաց աշխարհին բովանդակ սահմանաց մէջ կրնայ քիչ մը չափազանցեալ թուիլ Կորիւնի պատմածին մէջ, բայց չուտով հասնել, քարոզել Հայաստան՝ մէծ աշխարհի ամբողջ Երկրին սահմաններուն մէջ բովանդակ, չափազանցութեանց չափազանցութիւն է:

Կորիւն

«Եւ ի ձեռն առեալ այնուհետե աստուծագործ մշակութեամբ զաւարաբանական արուեստն ի թարգմանել ի զրել և յուսուցանել, մահաւանդ հայեցեալ ի տեսանաբարքան իրամանցն քարձութիւն որ առ Մովսէս եկեալ վասն ամենայն եղելոցն... մատենազբել առ ի պահեստ յաւիտեանցն որ գալոցն էին, նոյնովիսիք և այլոց մարզարէիցն հրամայեալք... կատարեաց Քրիստոսի չնորհատուր հրամանսն եթէ «եւէք ընդ ամենայն ազգոս» քարոզեցի աւետարանս ընդ ամենայն տիեզերու: Ուստի և երանելի հարցն մերոց համարձակութիւն առեալ յուսալից փութով, և երեկի և արգիւնակատար զիւրեանց մշակուը իւնն ցուցանեն»:

Ադաթ. (էջ 657—8)

«Եսկ մեք սրպէս ընկալաք զհրամանս թաղաւորութեանդ, Տրդամու զրել զայս ամենայն որպէս օրէն է զժամանակադիր մատենաց՝ բատայն ձեռյ... ոչ եթէ զրուշմհցաք բատ օրինակի յունական ճարտարութեանն... բայց նայեցաք երրե 'ի ցուցող հայելի' յաստուածագիր բարձրութեանցն առւշաւթիւն իրամանացն որ առ Երանելոյն Մովսէս եկեալ... և եթէ «քարոզեցի աւետարանս ի ներքոյ»

երկնից, վութալ երեխի և արդիւնակառար ըստ աւետարանին զիւր մշակութիւնն ցուցանէք:

Ահաւասիկ Ագաթ.ի կողմէ յայտնի բանաքաղութիւն մը որ կատարեալ կարկան մընէ է: Կորիւն կը զրէ թէ ինչպէս երանելի հայրերը Մաշթոց և Ամհակ՝ Ս. Գրոց մէջ իրենց հրամայուած քարոզելու և «առ ի պահեստ յաւեանցն» ի զիր արձանացնելու պատուէրը ինչպէս մարգարէները կատարած էին, առնէ համարձակութիւն առնելով երեխի և արդիւնակառար կ'ընէն իրենց հազեռը մշակութիւնը: Իսկ Ագաթ.ի բանաքաղը՝ իրեր թէ Տրդատի ժամանակակից և անոր հրամանը առնելով ժամանակագրելու՝ Ս. Գրոց մէջի մարգարէներուն տրուած քարոզելու, զրելու հրամանին նայելով ինքը զրի կ'առնէ իր ժամանակագրութիւնը — և ասոր կը հանեցընէ բոլորովին անկապակից՝ երրորդ զէմքով՝ ուրիշ անձի մը համար (Ս. Գրիգորի ակնարկելով) փութով երեխի և արդիւնակառար զիւր մշակութիւնն ցուցանէք — որ բառ չի հստենիր նախորդին որուն մէջ առաջին դէմքով ինք իր անձին վրայ կը խօսի:

#### Կորիւն

Եւ զցայդ և զցերեկ պահօք և աղօթիք և ուժգին խնդրուած ովք և բարձրագոյն բարրառառվք՝ զաստուածաղիր պատուիրանացն հրամանս յուշ առնելով, զգուշացուցանելով ամենայն մարգոց, մինչեւ բազմազոյն և զլժուարագոյն վարուց կրթութիւնս, մանաւանդ զի և զիտաւ խոկ ածեր՝ ըստ տէրունական հասակին՝ զօր վախենանին: Հայր քուն աշաց, ևն:

#### Ագաթ. (Էջ 655)

Զցայդ և զցերեկ պահօք և աղօթիք և ուժգին խնդրուած ովք և բարձր բարրառովք՝ զաստուածաղիր պատուիրանացն զհրամանս յուշ առնելով զգուշացուցանէր ամենայն մարգոց: Զայայր քուն աշաց, ևն լին:

Յայտնի է Ագաթ.ի բանաքաղելը Կորիւնէ, մանաւանդ զուրս ձգելէն «մինչեւ բազմագոյն զոր վախաննին» հաստուածը, անշուշտ չափագանց յայտնի Մաշթոցը ակնարկելուն, մինչ Ագաթ.ի բանաքաղը Ս. Գրիգորի վրայ վրայ յարմարցուցած էր:

#### Կոր.

(Մաշթոցի վրաց նշանագիր հնարելէ, զգորոց բանալ տալէ, ուսուցանելէ և քարոզելէ յետոյ կ'ըսէ)

«Եւ արդ զնոսա որ յայնչափ ի մասնաւոր և ի բաժանեալ լեզուացն ժողովեցան (մխառըքան) միով աստուածարարրան պատգամօքն մի ազգ կապեալ՝ փառարանիչք միոյ Աստուծոյ յօրինէր»:

#### Ագաթ. (Էջ 642)

(Կորիւնի Մաշթոցի վրայ վրածը Կոստանդիանոսի վրայ յարմարցնելով)

«Եւ ուփանէր զայս բան ընդ ամենեսին զի առ հասորակ ամենայն ոք ճշմարտութեան հաւատացէ: միով աստուածարարրան պատգամօք մի ազգ՝ կատարեալ (= յօրինեալ) փառաւորիչ միոյ Աստուծոյ լինել:

Կորիւնի աւանդածը չատ բնական է և ճշմարտանման — Վրաց աշխարհի մաս մաս բաժան բաժան ժաղովուրդները նշանազրի զիւտով և Ս. Գրոց թարգմանութեամբ միոցնի, մէկ ազգ կապել, նոյն կրօնի հաւատացեալներ ընել, սակայն ոչ այնքան կը պատշաճի կոստանդիանոսի որ հազիւ թէ կարենար իր մեծածաւալ կայսրութեան բոլոր ժողովուրդները մէկ ազգ յօրինել, միհնոյն կրօնի հաւատացեալ ընել, բան մը որ նոյն իսկ Մհծն թէզոսի օրով զլուխ չէր ելած, և հազիւ թէ Յուստինիանոսի օրով (Զրդ զար) ժօտեցաւ իրականացման:

#### Կորիւն (Մաշթոցի վրայ)

Եւ նովին հոգեկրօն արուեստին հանէր աւուր բազումն յանապատ տեզիս մինչեւ ազգ լինէր յերիցանց՝ իրաց ինչ օգտակարաց եկեղեցեաց կողմանցն այնոցիկ հասանել յօրնուկանութիւն, շնորհօքն Աստուծոյ: Եւ նորուասնց իրեր զբաղելոյ՝ համերձա գործակցօք, իշխու ի թիկունս զիսպացն պատահելոց և վճարեալ զօրութեամբն Աստուծոյ:

#### Ագաթ. Էջ 629 (Ս. Գրիգորի վրայ)

Եւ թէ երեք երեք իջանել ըրջել զօրացանել զաշկեանաւալոն ճշմարտութեամբ հոգուով, իրաց իրաց պիտոյից օգտակարաց ամենայն եկեղեցեացն հասեալ յօրնականութիւն ի շնորհացն (սիսալ ապաւած՝ շնորհացն) Աստուծոյ, առանց իրեր զբաղելոյ, համապակիջանէր ի թիկունս զիսպաց զիսպաց պատահելոց, և վճարեր զօրութեամբն Աստուծոյ:

Այս երկու զուղակչիր հաստուածներուն մէջ քաջայաց է թէ Կորիւնինը սկզբնապեսն է, որովհետեւ ամբողջը կապակից է, արամարտնական և քաջայարմար: Իսկ Ագաթ.ի բանաքաղը վրայ յարմարցնելու համար,

խմասոր խանգարազ փոփոխութիւններ ժուծեր է : Թողլով անտեղի աւելացրութիւններ «զի-սպաց զիսպաց», «իրաց իրաց պիտոյից օգտակարաց», «ամենայն եկեղեցեացն», փոխանակ չառ աւելի բանաւոր Կորինի խօսքին «եկեղեցեաց կոդմանցի այնցիկ» (իր ճգնութեան տեղերուն մօտ եկեղեցիներուն կը հասնէր օդնելու), ի՞նչ կը նշանակէ Ազաթ. ի հասուածք զոր կը համառօտենք սապէս՝ «եւ թէ երբեմն երբեմն կ'իջնէր (ուրեկէ) շրջել զօրացնել աշակերտարները, ամէն եկեղեցիներուն պիտոյ և օգտակար ինչ ինչ բաներուն հասնելով օգնելու, միշտ կ'իջնէր օգնելու պատահած զէպքերուն»: Ի՞նչ անհամ կրկնութիւն, ի՞նչ հակառակութիւն, ի՞նչ թոյլ անքերական կազմուածք, — կատարեալ հակառակեր Կորինի որ զանց ընկեր միշել նաև թէ Մաշթոց կը թողուր իր ճգնավայրը այն կողմէրուն եկեղեցիներուն երեցներէն խմանալով թէ ինչ ինչ ովէպքեր ունին կարօս օգնութեան, և անոր համար անյապազ կ'իջնէր օգնելու՝ գործակիցներ առնելով միասին — ուրքան բնական —, մինչ Ազաթ. Ա. Գրիգորին զործակիցներ տալ կը ժոռնայ, որուն շատ պէտք կար հասնելու համար ամէն եկեղեցիներուն :

Մաշթոցի մահէն ետքը իր հրամանով (բառ Ղազար Փարպեցիի) կամ իր ու Առաջի անօրինութեամբ (Կորին) յաջորդեցին իրը վերակացու՝ աւելացան, Մաշթոցի Երկու աշակերտները Յովսէփ և Յոհան: Այս Յոհանի համար է որ կը զրէ Կորին:

Կոր.

«Որում զէպ լինէր յետ վախճանի որորյն, րազում և ազգի ազգի փորձութեանց և կապանաւոր վշաց մենակուր մենամարտիկ՝ երկպատական բոնութեանն ի Տիգրոն քաղաքի վասն Քրիստոսի համբերէլ, վասն որոյ և զիոսովլանդական անոն ժառանդեալ. ի նոյն վերակացութիւնն զառնայր յերկիրն Հայոց»:

Ազաթ. (էջ 17)

(Ա. Գրիգորի վրայ յարմարցուած)

«Ար բազում համբերութեամբ ազգի ազգի փորձութեանց և կապանաւոր վշաց մենակուր մենամարտիկ՝ երկպատական բոնութեան յԱրտաշատ քաղաքի վասն Քրիստոսի յաղութեամբ տարեալ, որոյ զիլայ անուն ժառանդեալ... ի վերակացութիւն զառնայր յերկիրն Հայոց»:

Այս Երկու հասուածները որոնք զրեթէ բառ ու բառ նոյն կազմութիւնը ունին (ասուրազծուած փոքր տարբերութիւններուն յետոյ պիտի զառնանք) ակնյայտնի կը ցուցընեն թէ Ազաթ. ինը բանաքազուած է Կորինէ, և խիստ անձարակ անհանձար փոխազրութեամբ Յոհանէն Ա. Գրիգորի: Յոհան Տիգրոն (Clesiphon) Միջազեաք կոչուեր, հոն չարչարուեր, կապանաւոր տաստավանքի ենթարկուեր, տոկացեր, որուն համար խոսովլանողի անունը ստացեր, և Տիգրոնէն զարձեր էր յերկիրն Հայոց, օտար երկրէ իր երկիրը, նոյն վերակացութեան, այսինքն տեղապահութեան այն պաշտօնին զոր ունէր Յովսէփի հետ զուգակցորդն : Ազաթ. ի բանաքազը Հայաստանի մայրաքաղաքին Արտաշատի մէջ նոյն չարչարոնքը են կրել ուտայ՝ Ա. Գրիգորի, որ «վկայ» (մարտիրոս, չարչարանքի տակ խոսովլանող իր կրօնին) անունը կը ստանայ, և Արտաշատէն կը գանայ յերկիրս Հայոց, իբր թէ Արտաշատ ուրկէ կը զանայ՝ օտար երկրի մէջ ըլլար Տիգրոնի պէս: Երկրորդ՝ Ա. Գրիգոր Հայաստանի հոգեւոր վերակացութիւնը (Հայրապետութիւնը) չարչարանքէն ելլելուն իսկոյն շընգունեց, այլ բաւական ժամանակ յետոյ ստանձնեց: Աւչափրութեան արժանի է նաև որ բանաքազը հարկ անուն է Կորինի «ի նոյն վերակացութիւն զառնայր» ի նոյն բառը զուրուծէի, որովհեան Ա. Գրիգոր չարչարանքէն առաջ չունէր բնաւ վերակացութիւն: Բաւական մանը տարբերութիւններուն զարով, աւելորդ էր փոխէլ Կորինի «համբերէլ»ը «համբերութեամբ»՝ «յազմութեամբ տարեալ»ի, «խոսափանողական անուն» և «վկայ անուն» զրեթէ հոմանիշ են: Բայց աւելի կարեւը է զիտել թէ միշտ ուր Կորին «Հայաստան աշխարհին» «Երկիրն Հայոց» կ'ըսէ, Ազաթ. ունի «Հայաստան աշխարհիս», «Երկիրս Հայոց»: Եթէ այս տարբերութիւնը մէկ կամ երկու անդամ անունէր, կարելի էր պատահական համարէլ, բայց երբ այնքան յաձախազէպ է, իբաւունը կուտայ իր այս բացանշատ (détaché) Հայեացքով ուժ տալ իր վրացի ծագում ունենալուն զոր աւելի բացայաց խոսովլանած է Մաշթոցի տարբերութեան առթիւ Վրաց երկիրը «յորոց և իմ ելեալ ի կարգ յեպիսկոպոսութեան վիճակ» նախողատութեան մէջ:

ԳՐԱԴԱԿԱՆ ՖԱՌԱՆ